

կտորին ոչ դիրքին ներկայացուցիւ անթերի և փայլուն անցաւ ստէպ ընդմիջուելով ծափահարութեամբ և կեցցէնքերով, Գլխաւոր զեւր՝ Բրիտանիկոսի անձին մէջ, ստանձնած էր Պ. Մ. Մագոզեան զնելով իր կեցուածքին, շարժումներուն և արտաբերութեան մէջ հոռովմայեցի զօրապետի մը փառքը, պերճութիւնը, վստմութիւնն և հպարտ շեշտը, Պ. Վագգարի՝ բնագէտ և մոմիաներով զբաղող՝ ամենայնող անցաւ. նոյնպէս միւս պերականները, ՊՊ. Վ. Կիրճեան, Է. Կիրճեան, Ի. Տանիզի, Ս. Եփրեմեան, Յ. Յակոբեան ևն ևն:

Ներկայացումներուն պակ և աւարտ լիութեամբ էր «Էրկու ծխնելոյց մաքրողները» երգախառն փոքրիկ թատերագութիւնը, փափուկ և յուզող կտոր մը, պատրաստուած փոքրիկներու համար, և ուր փայլեցան ՊՊ. Ն. Երեցեան և Մ. Մեսցիլի. վերջինս իր սրտազրաւ, ցաւագին երգերով յաջողեցաւ յուզել հանդիսականները:

Վենետակայ գաղութին համար կազմակերպուած ներկայացմանց մէջ բեմադրուելուց աւ «Զրկեալը» մէկ նախերգանքով և չորս արարով տոամ մը, ուր ցոյց կը տուի թէ ինչպէս իր պապէն լքուած և ամենէն՝ ապուշ համարուած որբ տղայ մը շնորհիւ իր հաստատակամութեան և աշխատանքին կը յաջողի հասնիլ հազարապետութեան, հուսկ մեծանձն ներողամտութեամբ իր թշնամի կոմս—զօրավարին պատնիս ու բանակը կը փրկէ տաքնապալի կացուցիկնէն մը արժանանալով այսպէս կրկին փառքի և վարձատրութեան՝ իբրև համարձակ և իբրև փեսայ նոյն կոմսին: Դերակատարները հոս ալ յայտ բերին զբրասանական ձիւրքեր և արուեստի ըմբռնողութիւն. Պ. Վ. Սրապեան հնամեայ բարձրիտ ձերուռի հօր մը անձին մէջ, Պ. Յ. Տոպաճեան զուարճասէր և բորբոքուն զուկի մը որ ազատ կ'ուզէ ապրիլ. Պ. Ա. Տարագճեան խոհեմ և խորհրդատու վեղարաւորի մը. Պ. Ս. Քէօրօղլու բարի բայց խրոխտ զօրականի, Պ. Հ. Քաջաբենց տանուտէր կոմսի. Պ. Յ. Երամեան խորամանկ լրտեսի ևն ևն:

Յիտոյ ներկայացուցին նաև « Բարեկենդանի Անկուտիներ » ուսանողներու կեանքէ առնուած զուարթ գաւեշտը, ուր Պ. Ա. Պալեան ուսանողի մը յօրաքեր հանգամանքը առած էր, կակուղ սրտով կնոջ մը որ լալ և ներել գիտէ:

Երգախառն կտորներուն կ'ընկերակցէր փոքրիկ նուագախումբ մը կազմուած մեծ մասամբ վարժարանին աշակերտութենէն. կը ղեկավարուէր Ռ. Ա. Բոնցիլագուայէ. դաշնամուր նուագողն էր աշակերտներէն Պ. Վ. Երեցեան:

Հրաւիրեալները մեկնեցան յայտնելով իրենց գրեականութիւնն և դրուաւորի շեքմ խօսքեր. անոնց՝ շնորհակալութեան բառ մըն ալ մեր կողմէ միացնել թող ներելի ըլլայ: Վարժարանին վարչութիւնն, և մօտէն ներկայացումներու կազմակերպութեամբ անձնուէր աշխատողները գիտցած էին անկատարեայ ժամանակամիջոցի մէջ և թատերական զժուարին կտորներով այնքան յաջողութիւն ձեռք բերել տալ աշակերտներուն. ասիկա նշան է թէ այդ տեսակ շերտութիւն մը ինչպէս ստէպ կրնայ թաքուն յատկութիւններ երևան հանել կամ նոյն իսկ ստեղծել:

ԽՄԹ.

ԹԱՏՐԵՐԱԺԵՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
ՄՈՒԱՆՈՒ ՄԻԹ. ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՄԷՋ

Միթթարենց Միլանու վարժարանն ալ իտալանայ գաղութին համար ընկերակաւն և մշակութային վառարան մը կը դառնայ օրըստօրէ: Շատ հայեր կային որ անոր ճամբան իսկ չէին գիտեր. շնորհիւ Գաղութիս նոր վարչութեան, վարժարանի Տեսչութեան և Ուսանողական Միութեան անկեղծ ջանքերուն, այս յարկը որպէս հայրենի տուն, ընտանեկան անոյշ ըրջանակ, ամէն կերպիւ իր ձոցը կը հաւաքէ բոլոր գաղութը հանդէսի կամ բանախօսութեան համար: Եւ անոյս 19ը այդ գեղեցկագոյն օրերէն մին եղաւ, գրեթէ ազգային օր մը:

Ճամբ 15ին վարժարանիս դահլիճի դռները բացուեցան. խուռն բազմութիւն մը զանդաղ և կարգաւոր լեցուեցան ներս, բոլորը հայեր:

Թատերաբեմին առջև՝ Մուրատ-Ռափ. նախկին սաներէն կազմուած նուագախումբը կազմ ու պատրաստ էր. յետ մեռելական լուսթեան մը նուագեց Paisielloի Barbieri di Siviliaի Համ. երգը. ասկից սկսաւ օրուան դիւթանքը, Հնչտօրոր թմբբութիւն մը պատեց մեր հոգին, երբ լարեիրու լացուկամացը կը մարմերէ մեր սրտին վրայ:

Յետոյ սկսաւ Թատերական ներկայացումը: Նիւթը՝ Եիլլերի «Աւագակներ»ն էր, թարգմանուած իտալ վերածուէ մը: Թէպէտ տոստի հանգոյցները և շիւղերը քիչ մը թուլցնէին, սակայն Հեղինակին անմահ հոգին և շունչը, և դերասաններու աշխոյժ եռանդը, երկուփուկէս ժամը շատ քաղցր անցուցին:

Խաղացողները՝ բոլորն ալ սիրողներ, կազմուած էին վարժարանիս սաներէն և Միխիթարեան նախկին աշակերտներէն:

Ազնուասիրտ և վեհանմն ու քիչ մը ստահակ կարողութիւն կը ներկայացնէր Պ. Զ. Թահմեանս, իր կերպերու ազնուութեամբ հասակի և դէմքի ծարիրներու գեղեցկութեամբ, շարժումներու շարժարան կանոնաւորութեամբ խանդավառ ծափեր խնայ, և իւրաքանչէր բնութեան և մարմնացուցած էր պատուոյ և արժանիքի վրէժխնդիր կարողութիւն: Մանուկ խանդակեանը ստանձնած էր նախանձորդ, խարդախ Ֆրանցի դերը: Անոր կեղծ և բաւական դժուար նկարագիրը և հոգեկան տագնապները շատ ազդու կերպով ներկայացուց: Պ. Ռ. Զանիկեան ծեր կոմսի դերին մէջ յաջող էր. ուժեղ էր Պ. Ս. Պայանս իբրև բարասկան, լի զգացումով Պ. Բ. Եղիազարեան որպէս Ֆրանցի մըտերիմ, տիպար ճշմարտ մ'էր Պ. Օ. Գրօշուհին:

Ներկայացումը շոյալջուրէն պեճնազարգուած էր յատուկ տեսարաններով և առատազեղ լոյսներով: Տեսարաններէն ոմանք զօնուած էին սեղացի արուեստարէ մը, մեծասանութիւնը մեր նախկին աշակերտ Մուրատ-Ռափ. Պ. Յ. Անճեանի շանքով: Հանճարեղ երիտասարդ մը, օրքան կարող և այնքան դեռ թագուս հայութենէն, իր նկարչական ընթացքին վերջին տարին կը բոլորէ: Գրպարական շրջանէն եզակեան նկարագրով ու կարողութեամբ բնորոշուած, արժանազաւ Միխիթարեան վարչութենէն երկու տարի ալ թոշակ ստանալ և կատարելագործել իր ուսումը: Աժմ վարժարանիս մէջ առժամանակեայ իր թանկագին ծառայութիւնը բերած է:

Արեւելեան բոլոր երևակայութեամբ՝ Թատրոնի

ճակատին նկարեց թևատարած դիցուէի մը վազ. ներեան բմբուսումով. անոր երկու կողմերը գրաւացի և ծիծաղի երկու ուժեղ դիմակները, Ապա նկարեց անուստի և այլ տեսարաններով շատ մը վարագոյրներ: Մեզ կը թողու երկու մեծ նկարներ ալ խոր գաղափարով, ճոխ գոյներով և անթերի գծագրութեամբ, ուր հիններու վրձինը կայ և նորերու հոգին:

Յայտագրի վերջին թիւը կը կազմէին նախ Մանցոզքիի «Զկոտորները» խմբերը մը, արևուտ արհերուս անձ գաւարթ Նոցիններու թրքացուցումը. ապա Պ. Հ. Պայանս շատ խոր զգացումով և հանելի ձայնով երգեց Հէթիմեանի «Վեհեռու կեան ցալգաւնուագը». լուսնկայ շողերու երազանքն էր որ մեզ վայելէ տուաւ, մինչ նուագախումբը թիւերու ճողփիւնը կ'ընէր, երբեմն այնչէր նոթերով երբեմն խուսափող գմայլանքով:

Հանդէսը կը փակուէր Ֆիլիտաւանդիի «Խենթերու Համերգ»ով: Հոս իտալ երգի ճաշակը, զուարթութեան զուարթ Նոցիններու ըրին: Երգ և զաւեշտ իրար հետ կը մրցէին: Երգերու հոգին և կազմակերպիչն էր Պ. Գ. Անճեան, Մուրատ-Ռափ. նախկին սաներէն և այժմ ուսանող տեղւոյս երաժշտանոցին մէջ: Այս երգատէր երիտասարդն ալ՝ անձանով հայտնեան իր չափազանց համեստ հոգիով, փառաւոր ապագայ մ'ունենալու մեծ վստահութիւն կու տայ: Արեցած հայկական երգերու հոգիով, օժտուած իտալական նուր ճաշակով և զարցրութեամբ ու զերմանական խոր փիլիսոփայութեամբ, այդ վարժարանի սիրելիագոյն դէմքն է նա և նախանձը զրգոտող իր յօրինած բոլորովին թարմաշունչ, եզակեան կտորներով:

Ժամը 18՝, էր որ յայտագիրը կը վերջանար. խանդավառ ցոյցով և ծափերով հայութիւնը կը մեկնէր տանելով հայկական բարեկեանքանի մը անոյժ յիշատակը:

Վարժարանիս Տեսչութիւնը շանք և դրամ լինայելով իր բնմը ըստ բաւականի ճոխացուց, այսպէս լռեղեայն հրատէր տալով տեղւոյս զանազան կազմակերպութիւններուն գեղարուեստական ճիւղերը մշակել գեղեցիկ նկարագրով ազգի մը ապագան ապարաստելու համար:

Երեկոյեան՝ բոլոր դերասանները ընտանեկան շատ քաղցր և շատ զուարթ ընթերթի մը հրապրուեցան ուր հայրենի երգեր և կէցցէները մինչև խոր գիշեր երկարեցան:

ՄԷԼԻՆ Զ. Վ. ՅԱՆԱՆԵԱՆՍԵԱՆ

